

## ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

### Ա. ՀՈՒՓՍԻՄԵԱՆՑ ԱՃԻՒՆՆԵԲՈՒՆ ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆԸ

Մայր Աթոռ Ս. Էջմիածնէն հասած աւետարեր հեռաղիք մը, Ա. Աթոռիս Սրբազն Պատրիարքին կը հաղորդէ մեծ լուր մը. յայտնութիւնը Ս. Հոփիս սիմեանց նահատակ կոյսերու դամբարանին և հոն ամփոփուած մասունքներուն:

Ամենապատիւ Տ. Եղիշէ Պատրիարք  
Երուսաղէմ

Խոր յուզումով հաղորդում ենք թէ Ս. Հոփիսիմէ վանքի պարիսպի տակ անցեալ տարի գտնուած հնադարեան դամբարանում կատարուող նոր պեղումները յայտնաբերել են զերեզմաններ՝ անհններով զվաստուած մարմինների: Շատ հաւանական է որ նահատակուածների անհններ են, որոնք, ըստ մեր պատմագիրների, նահատակութիւնից յետոյ ամփոփուած են դամբարանում: Խոկ 618 թուականին կոմիտաս Կաթողիկոս կառուցել է Հոփիսիմէի տաճարը, այնտեղ տեղափոխելով Հոփիսիմէ կոյսի անհնները: Սոյն նորագոյն յայտնաբերումը մի նոր նիթական վկայութիւն է Հայոց քրիստոնէական հաւատքի պատմական վաւերականութեան: Պեղումները շարունակում են հնագէտ ակադեմիկոս Բարզէն Առաքելեանի ղեկավարութեան ներքոյ: Խնդրում ենք սոյն բարի լուրը Մայր Աթոռիս անունով աւետել հանրութեան, հայ և օտար մամուլի միջոցով:

ԿԱԹՈՂԻԿՈՈ ՎԱԶԳԻՆ

Տրդատ թագաւորի հրամանով կատարուած Հոփիսիմեանց նահատակութիւնը եղաւ անկիւնսղարձը Հայոց քրիստոնէացումի պատմութեան: Վաղարշապատ մայրաքաղաքին մօտ թափուած արիւնը մաքսոր կոյսերուն, եղաւ աւրելը նոր հաւատքի արշալոյսին: Աստուածային անաեսութիւնը, որ պարթեական մեղապարտ ազգէն» Լուսաւորիչ մը շնորհած էր, որպէսզի «փոքրիկ հօտ»ը Թորգոմայ որդիներուն ըլլայ առաջին ազգը իր Արդիին Արիւնով փրկրւած, իր Եկեղեցին հիմնեց Հոփիսիմեանց նահատակներու արիւնին վրայ: Այդ նահատակութիւնն էր որ զղթայագերծ ըրաւ Տրդատի դարձի պատմութիւնը, այսինքն՝ թագաւորին մոլեզնութիւնը, Խոսրովիդուխտի միջամտութիւնը, Լուսաւորչի ելն ի վիրապէն և դարձը Հայոց տշմարդին:

Հրաշալի տեսիլքէն ետք և կառուցանելէ առաջ Միածինի անունով նուիրագործուած իջման Տաճարը, Հայոց Լուսաւորիչը աւագ պարտականութիւն սեպեց նուիրագործել նահատակներու յիշատակը վկայարաններու կառուցումով: Պատմութիւնը կ'ըսէ մեզի թէ Ս. Գրիգոր ամփոփել տուաւ կոյսերու մարմինները արկագործ տապաններու մէջ և գետեղեց գանոնք Այրարատեան դաշտին վրայ կառուցուած տռաջին երեք Եկեղեցիներու մէջ՝ Հոփիսիմէ, Գայիանէ և Շողակաթ:

Հին Եկեղեցին նահատակուած Սուրբերու աճիւններուն վրայ բարձրացուցած է միշտ իր աղօթավայրը և կոչած զայն մատուր, յունարէն մարթիրիօն բառէն, որ է վկայարան: Եկեղեցին, հաւաքավայրը հաւատացեալներու, կառուցուած է իրենց արեւամբ հաւատքի վկայութիւնը տուած մարտիրոսներու հիման վրայ: Քրիստոնեան հաւատացած է թէ Սուրբը «Ճաճար Աստուծոյ կենդան-

ոյ» է և անոր աճիւնները՝ մնայուն բնակարանը Աստուծոյ Հոգիին։ Ինչպէս Քրիստոնի արևան պատարավը իր հաղորդութեան մէջ կը հաւաքէ հաւատացեալ-ներու ընտանիքը, նոյնպէս՝ Քրիստոսի համար թափուած նահատակութեան արիւնը կը շաղախէ Եկեղեցին, ընելու համար զայն հաւատքի վկայութեան գերազոյն վայրը, սրբատեղին, ուր Աստուծօ կը շարունակէ բնակիլ «ի մէջ Արոց իւրոց»։

Հռիփսիմեանց վկայարանի կառուցումէն երեք դարեր ետք, երբ Կոմիտաս Կաթողիկոս ուզեց կանգնել փառաւոր տաճարը, որ կայ մինչեւ այսօր, պատմաբանը կ'ըսէ թէ հին վկայարանին պատին մէջ գտնուեցաւ Հռիփսիմէի տապանը։ Կոմիտաս Կաթողիկոս չբացաւ զայն, որովհետեւ կնքուած գտաւ զայն Գրիգոր Լուսաւորչի և Սահակ Կաթողիկոսի կնիքներով։ Իր կնիքն ալ աւելցուց տապանին վրայ և «Երից հաւատարիցաց երրորդ մատանեօք» կնքուած արկղը զետեղեց տաճարի գետանափորին մէջ։ Օրմանեան կը վկայէ թէ սողոսկելով մատած է «ցած ու նեղ անցքէ մը» որ տարած է զինք փոքրիկ սենեակ մը, «Ճիշդ տաճարին խորանին ներքեա», ուր, տապանածի քարերու տակ կը պահուէին «Հռիփսիմէի և ընկերներուն ոսկրները»։

Այժմ յայտնաբերուած են անոնք հիմներուն մէջ այն տաճարին, որ հայ ճարտարապետութեան փառքի կոթողն է։ Տաճարը կառուցանել առողջ նոյն Կոմիտաս Կաթողիկոսի խօսքերով, Հռիփսիմեանց կոյսերուն նույիրուած իր «Անձինք նույիրե ոլք» շարականէն, յայտնուած ոսկրներուն համար կրնանք կրկնել։

«Սոքա են քարինք սուրբք հիմնացեալը ի յերկրի,  
զոր կանխաւ տեսեալ զուշակիաց մարդարէն.  
ի նոյն ի նիւթոյ շինեցաւ Կաթուղիկէ Եկեղեցի։  
բարձրացեալ փառօք ի պարծանըս խաչին։»

Խաչի խորհուրդով և ձեռվ կառուցուած եկեղեցին՝ Ա. Հռիփսիմէի Տաճարը անգամ մը ևս կ'աւետէ հայ քրիստոնեային գերազոյն ճշմարտութիւնը իր հաւատքին թէ խաչն է մնր պարծանքը։ Խաչը որ կորսուածներուն համար յիշմարութիւն է, «բայց ձեզի որ դանուած էք իմաստութիւն և զօրութիւն և փրկութիւն Աստուծոյ» (Ազաթանգեղոս)։ Խաչին զօրութիւնը անգամ մը ևս կը խօսի մեզի Վաղարշապատէն, բանալու համար հաւատքի մեր աչքերը աստուածային սիրոյ մեծ խորհուրդին, որով Աստուած իր Միածին Որդին զրկեց աշխարհ, իր արեան զինով զնելու համար մարդը իր մեղքէն և ազատազրելու համար զայն անկումի իր շղթաներէն։

Պատուական Հայրապետը Ամենայն Հայոց կը կրկնէ դարձեալ Ա. Գրիգոր Լուսաւորչի խօսքերը, ըստուծ Հռիփսիմեանց վկայարանի կառուցման առթիւ. «Եւ վկայքս այս լինիցին ձեզ ողորմութեամբ նորա բերդ ամուր և աշտարակ հզօր ամրութեան և վերակացուք բարեխօսութեամբ, հեղմամբ արեանն քաջացեալք, նահատակութեամբն իւրեանց զձեզ առեալ առ Աստուած մատուցանեցին. որ շահեալք զձեզ՝ զիւրեանց նահատակութեանն մարտին ցուցին ձեզ զյաղթող զօրութիւնն»։

Աղօթենք «զի Աստուածութիւնն որ բնակեալ է ի սոսա», անխախտ պահէ նահատակութիւնը արիւնով օծուած մեր Սրբավայրերը, լուսաւորեալ պայծառացնէ Մայր Աթոռ Ա. Էջմիածինը և այցի զայ բանաւոր իր հօտին, իր հայրերու սըրբազան երկրին մէջ, ի Հայաստան աշխարհ։